

Յիշատակագրութիւն էջ Բ. «... Ուստի ազաշեմ... այնու սիրով բնկանուլ զգիրքս զայս, որով եւ բնկալաք զգիրքն Աղբիւրքի կոչեցեալ, զի եւ սա շարագրեցաւ ի նոյն գովելի հեղինակէ եւ թարգմանեցաւ ի նոյնոյ թարգմանչէ... Ի լոյս ածեցեալ եղև ի նուաստութենէ իմէ յարմարագրութեամբ, եւ տպագրութեամբ... Նաեւ առակցեցան յինէն ի վերջն՝ երկու պատուականագրոյն Արախիտի և Գրիգորի վասն շարչարանաց Փրկչին մերոյ, որք ի խնդրոյ հանդուցեալ Տեառն եւ Հօրն իմոյ հոգեւորի թարգմանեցեալք եղեն: Չորոյ յարքան արժողութեան գոյն թէպէտ լաւապէս ծանեայք այժմ, բայց անագան: Եւ զինի բնկալման ձերոյ զայս յուսամ ի շնորհս Տեառն, թէ անմիջապէս բնկալնոց էք նաեւ զպտուղն ծանրագունի աշխատանաց իմոյ՝ զԳրիգորի Գրքն-իւց և ԶՍուրբ-Մեծի: Եւ այսու ամենայնիւ զիս զբազմաշխատ, եւ զպանդխտակոշիո՞ծ ծառայս ձեր, որ տքնիմ աստ աղագաւ օգտի ձերոյ առ Տէր յիշման արժանի համարեալիք... Ընդ իս եւ զօժանդակն ծախուց տպագրութեան սորին: Նաեւ զՎոստանդնուպոլսեցի ուսումնաջան զԳրիգորի և Պօղոսի Գրքն-իւց և ԶՍուրբ-Մեծի, որ բոս կարի իւրում աշխատեցաւ ի հայել սրբագրութեան տպագրեցեալ թղթոցն... Սարգիս վարդապետ Վոստանդնուպոլսեան եւ Արքեպիսկոպոս մեծի Աեսարեան:»

10. «Գրք Գրիգորի և Պօղոսի Գրքն-իւց և ԶՍուրբ-Մեծի» (սիւնապարզ նախաձեռնութիւն):

«Գիրք Գրիգորի և Պօղոսի Գրքն-իւց... Արարեալ ի հեղինակէ Յօհաննու Սանճէմինեցւոյ ի կարգէ Բարոզողաց ի լատինական լեզուէ ի հայկական բարբառ թարգմանեցեալ՝ բոս մասին ի Վնէժ, եւ բոս մասին ի Վոստանդնուպոլսի ի Ղուկասու վարդապետէ Խարբերդացւոյ, ի խնդրոյ Տեառն Յօհաննու գերամեծար վարդապետի Բաղիշեցւոյ Պատրիարքի Վոստանդնուպոլսոյ: Եւ